



مجموعه اخبار
اداره خانه سی بک اوغلا نداده کیرده نومرو 75

MEDJMOUA-I-AHBAR
JOURNAL QUOTIDIEN
Bureau: 65 Grand'Rue de Péra



Սենյակի րեշին 120 = 6 տյըղը 60 = 4 էն.
իք բո թա իւճրէթի 30 = շէհր բոթաւը 50
զուրուշ տուր:
Տերճ խորէճէք իւնաթ իշին այրըճա բազար-
ըրդ օրուշուր:
Վազէթաւա միւթէալլիք խուսուսաթ իշին
Յ. ԹՕԼԱՅԵԱՆԱ միւրաճաւաթ օրուշուր:

65 Իտալիականի միջ Պէյոյուշուտա ճառարէի քէպիրուտ Ն. 65

ԱՍԻՏԱՆԷ 16 ՄԱՐՏ

ԱՉԳԱՅԻՆ

ԻՊՐԵՐ ԱԼԱԼԸՐ

Ղազէթամըզը օգուեանար, պէն-
տի մախսուարմըզըն հէման բէք
չօղունտա, Բուժ հէմէհրլէրիմիդի
իքիտէ պիրտէ նիւմունէ կէօթէր-
մէքտէ օլտուղուճուգու էլպէթթէ
կէօրիւեօրլար, Պրազալըմ Բուժար-
տա հէք վազըթ գուհուրա կէլէն վէ
հազըրգ էթէն նիւմունէ օլմանա շայ-
եան պուլունան պիւեիւք պիւեիւք
համիլեթ ու սախալէթ էսէրլէրինի,
չու սօն կիւնլէրտէ ումում զազէ-
թալարտա եազըմըզ օլան աթիտէքի
իւչ վուգուաթ, եանի պիրիւնիսի
անաւը Պէյուլըքտէրլի օլուպ, Բու-
սիատա իճրաթ թիճարէթլէ պիր
խալլի սէրվէթ գազանըզ, վէ միւտ-
տէթի էօմիւնտէ պէքեար գալա-
րաք թէրքի հաեաթ իթմիչ պու-
լունան պիր Բուժուն՝ 30,000 լիւրա
սէրվէթինի Պէօեիւքտէրլէ Բուժըի-
լիսէ վէ մէքթէպիւնէ թէրք վէ հիւ
պա իթիտիկի, իքիւնիսի գէնիկին պիր
Բուժուն՝ Եէտիւ-գուլէտէ քեալին
Բուժ խաթթախանէսինէ 20,000 լի-
րաի օսմանի թէրք ու իթաւընա
հազըր պուլունանուղունու մէքըիւր
խաթթախանէ հէյեթի իտարէսինէ
պիւթիտիկի, վէ իւլիւնիսիւն՝ տի-
կէր պիր խալլիսա հիւնէ՝ եինէ
մէքըիւր խաթթախանէ նամընա 500
սլին ֆրանք իթաւընալ, պու մէպ-
լազըն եա պիր պանդաեա թէպիւթի,
եախօտ պուլունու իլէ էմլաք մուպա-
եաա իտիլմէսի գարարը, վէ պու
սօն իքի ասարը խալլիսէ սահիպլէ-
րինիսի իսիսիքիսին իսլա իտիլմէսիսին ջալթ
իթթիսիսա իթսիսիսի իպրէթ վէ նիւմունէ
օլմանա պիւհազըն սէզա տէյիլմի
տիլլէր:

Տիգ գաթ իտիլիք, իտիլէն իեանէ՝
100-200-300-1000-2000-3000 լիւրա
տէյիլ, 20,000 30,000 լիւրա վէ 500
պին ֆրանք տըր, Սահիհէն տիւ-
չիւնիւլիւրտէ, պիլիմ իշին, պու
գատար պիւեիւք մէպլաղարըն ու
մուրը խալլիսէ թէրք իտիլմէսի
ատէթա խեալ զանն օլունապիլիք
իւէ տէ, իւեալ տէյիլ, իլա հա-
զըրգէթ տիր, վէ տահա կէլէնլէր-
տէ մէմուլ օլունմտեան պիր Բուժ,
մէքըիւր խաթթախանէ իլալէ-
թէն այրըճա պիր թիմալիսանէ ին-
չա իտիլմէսի մադսէտիլէ 18-20,000
լիւրա թէրք իթմիչ, վէ մէքըիւր
թիմալիսանէ տէ ինչա գըլընմըզ տըր,
Շուրասը տա մալիւմ օլմադ կէրէք

տիր քի, Բուժարըն խաթթախանէ-
սի տէ, մէքթէպի տէ, քիլիսէսի տէ
իեանէնէ միւհթաճ պիր հալտէ
տէյիլ տիրէր, Խուսուսա խաթթա-
խանէլէրինի սէնէվի 12,000 լիւրա-
եա պալլիք օլան մաարաքը, զաթէն
թաճթը թէլէմիւնէ ալընմըզ տըր:

Տիմէք օլուր քի, քէնտիլէրինտէ
էօլլէ պիր հիւսա վար տըր քի, իշպու
հիսա հէք կէօնա միւլ ահաղաթը պէր
թաարաք իթ տիրէրէք, հէք հալտէ
քէնտիլէրինի իճրաթ սախալէթէ,
համիլեթթէ թէլլիք իտիտէր: Ան-
լէր, հէմհաեաթլարըն էսնաւընտա,
հէմ վէֆաթլարըն տիւլիւնտիւր-
լէրի պիր սըրաւտա, քիլիսէ, մէք-
թէպ, խալլաթլիսանէ, վէ միւհսի-
սալթը սաիլէրի տիւլիւնմըլիկի՝
է՛ն պիւեիւք ֆաղիլթէ աւտ իտի-
եօլար: Պու մաեալէ տիր քի, միւ-
լէթի մէքըուճէ, եալընը իթման-
պօլտա, միւքէլլէթ վէ մուշթաղամ
քիլիսէլէրէ, մէքթէպիլէրէ, խաթթա-
խանէնէ, տիքիսիսանէնէ, ուլտուվէթ
ճէմիլեթթէրինէ վէ սալթը միւհսիսա-
լթը խալլիսէնէ տէյիլ, իլա թալարտա,
է՛ն աւտ պիր քէօլլէ պիլլէ, էլլէրի
քի ազ չօք Բուժար իլէ մէքըիւր
օլունու, օլտուգճա մուշթաղամ քի-
լիսէ վէ մէքթէպէ մալլէ տիրէր:
Անլէրին համիլեթ ու սախալէթի՝
եալընըզ գիլըր իթ տիլիկի միւլ միւհսի-
սալթ հազըլունտա իճրա իտիլմէսիսի,
մուալլէնէթի միւլթէգապիլլէ մէս-
լէքիսէ տէ իլաեթթէնէ, սահիպի նա-
մուս ու իսթիլգամէթ վէ իշիլիւզտը
քիմսէլէրէ մուալլէնէթի լազըմէսի
տիրիլ իթմէմէլէրի սաեթսինտէ տի-
քի, կիւնտէն կիւնէ իշիլէրինտէ գէն-
կիլլէր, սահիպի իքթիտար քիմ-
սէլէր աթթմադօա, վէ պու սու-
լէթլէ միլլէթ, հալլըպէթէն վէ ճիտ-
տէն իլէրի կիլթմէքտէ տիր, Պիլլիսէ,
պու գատար պիւեիւք համիլեթթէ
ու սախալէթ էսէրլէրի վէ սահիպ-
լէրի եանընտա, Նէ՝ մէրթէպէտէ
պուլունուեօր իսէք, օգուեանար
հիւքթ իթմիլլէր, վէ օ հալտէ ազ-
գաւաք եախօտ յիլլիթիլլէր կիպի
պազը սըֆաթլարըն պիլլտէ Նէ՝ մէր-
թէպէ պատիհալա իսթիլմալ իտիլ-
մէքտէ օլտուղունու իլալմըն քէն-
տիլլէր վէրսէլլէր, Իմտի իտիլաւաի
քէլաւտա պէեան իտէրլիք քի, սալթ-
հի տէյիլ, իլա ճիտտի օլարադ,
ալէմի մէտէնիլեթտէ իլէրլի կիլթ-
մէք, վէ կիլլէր Տէրիսաւաթթէթտէ
վէ կէրէք թալարտա միւհսիսալթը
միլլիսէմիլլէ իսլահաթը մաթլուպէի
վէրտիրմէք, վէ էֆրատը ճէմալթը-
մըգտա ֆազը ու գարուրէթիլ թէգ-
եիտի ելլինէ, սէրվէթին վէ ըիֆա-

հէ հալլին թէլլիտիլլէ հազըրգէթէն
արգա իտէրտէք, Բուժարտաքի զէ-
վալթը համիլլէթ մէնտանտա իպ-
լէթ ալմալընըզ, վէ անլէր կիպի
պիլլտէ, գէնիլլէ, էսնալի, վէլհա-
սըլ հէք սընըքէ էհալի, միւհսիսա-
լթը միլլիսէն մէքըիւրէմիլլէ հազըլ-
տա էլլտէն կէլէն համիլլէթի տիրիլ
իթմէմէլլէր:

ԽԱՐԻՃԻԵ

Իթալիա զազէթալարընտա օգուեանու-
ղունա կէօրէ, Ալմանիա իմէրաթօր վէ
իմէրաթօրիցաւը հազարաթընըն Բոմա-
տա գալտըզարը միւտտէթէ, թէմաշա
խաթէթլէրի մահէլլէրէ տալլի պէր վէճ-
հի աթի բրօկրամ թանգիմ գըլընմըզ
տըր:

Միւլիլլէրիսի հազարաթը ապրի-
լին 20նէ կիւնիւ Բոմանա մուլաւըլթ-
լէ, հազըլարընտա րէսմի խօշամէտի իյ-
ֆա գըլընաճադ տըր: Չիլիսի կիւնիւ
Տէրպիլտէ պիր աթ եարընը իճրա օլու-
նուպ, ազըլարը Արթանթին թէլաթօ-
սունտա պիր օբէրա մէքըլլէ թէմաշա
վազ իտիլէճէք տիր, 22սինտէ Գուրիլալ
քէօլիւնտէ պիր զիւնաթէթ վէրլիլէճէք:
23իւնտէ պիր գօսալէր, 24իւնտէ Բարթի
տի Գասթէլլուտա պիր րէսմի կէլիտ: 2-
տէ Տիւգ տը Սէրմօթանըն Նէգալիտէ
պիր պալօ. 26տա Գուրիլալ քէօլիլ-
աղաղէսինտէ Նէնիլլէր թէլլիլլէ: 27տէ
Նաթօլիլէ աղիմէթ. 28տէ Նաթօլիլ քէօր-
ֆէզիլ վէ Չիտա Բոմէյ խաթթալարը
գիւեարէթ իտիլլէճէք: 30տա Նաթօլիլտէն
Սաթիլաեա կիտիլլէճէք, վէ մալիս Կոթ
Սալօեա վարօրու տէրուլիտէ պիր զի-
եաթիլթ թէլլիլլէ օլունաճադ տըր:

Ամէրիգաեա կիտէճէք օլան Բուսիա
տօնանմաւընըն էսնալ աղիմէթ վէ ալ-
տէթինտէ, Պրանաա քէօրֆէզիլլէ օղրա-
եալ օղրաւաեաճաղը մէսէլէսինի պիրա-
րալըք քօլթիլլէ մէսէլլէլլէր սըրաւընա
կէլիլլէլլէ իսթիլլէլլէլլէ մալիւմ տիւր:
Հաթթա պազը զազէթալար Բուսիա տօ-
նանմաւընըն աղիմէթ վէ ալտէթտէ Պը-
րանաա իմանլարընտա պիրիսին օղ-
րամաւըն էվլլէլլէ գարալիլլէ օլունը իքէն,
սօնրաւտա պու գարարըն թէպիլլէ օլ-
մուշ օլմաւընը՝ Պրանաա իլէ Բուսիա
արաւընտաքի միւնաթպաթըն էվլլէլլէ
սաֆլլէթի գալլիլ օլտուղունա տէլլիլ իթ-
թիլալ իթմէք իսթիլլէլլէ իտիլ քի,
պու կիպի հիւքմէլլէրին Նէ գատար նա-
պէճա օլտուղուն միւհթաճ պէեան տէ-
միւ տիր:

Սօն բօսթա իլէ կիլլէն էվլլէրա զազէ-
թալարընը կէթիլլէ օլտուղուն մալիւ-
մաթա կէօրէ, Բուսիա տօնանմաւըն Ա-
մէրիգաեա կիտէր իքէն, Պրանաաւըն
Շէրպուրկ, Հալլը վէ Պրէսթ իմանլարը
կիպի պիւեիւք պիր իմանա օղրաեալ,

Պրանալարըն Բուսիա հազըլունտա ա-
սարը ֆէզլալալի թէլլէճէլլէ իպրա-
զընա մէյտան վիրմէլլէճէք իսէ տէ, եր-
նէ Պրանաա-Բուսիա իթիլլէլլէլլէ թազ-
վիլլէ իտէճէք թէլլէճէլլէլլէ ալէմալթլիլլէ
թաաթիսինտէն կէրի տուրուլմաեաճադ
տըր:

ԹԵԼԵԿՐԱՖ

Պիւրէյ 25 մարտ. Մէլիլի մէ-
պունան՝ հարպիլլէ Նէգալլէթի պիւտ-
ճէսինի միւլադէրէ իթիլլի էսնա-
տէ, հարպիլլէ նաղըր Մ. Հահալա-
րի՝ իսթիլլէլլէլլէ ինչալթիլլէն իք-
մալ օլունաճաղընը, վէ Պիւրէյլլէ
էթրաթընտա տալի իսթիլլէլլէլլէլլէ
ինչա իտիլլէլլէլլէլլէ, վէ ֆազալթ մէ-
լիլլէթ նամ պարուլթուն իճաւը իւ-
գէրինէ իսթիլլէլլէլլէլլէ մէքըիւրէ
բլանընըն իւլալլիլլէ իւլալլէլլէ
րիւնտիլլէլլէլլէ, վէ Մանիլլէր թիւ-
ֆէլլէլլէլլէ իւլ սէնէ միւտտէթլէ իճ-
րա օլունան թէճրիւպէլլէ իւլլէրինէ
գապուլլ օլունտուղունու, վէ պա-
լուլթ հազըլունտա հէնուլ պիր գա-
րար վէրլիլլէլլէլլէ, ղ պապտէքի
թէճրիւպէլլէլլէլլէ պէր տէվալ օլմա-
լարը հասէպիլլէ, ղ պապտէ տալի
պիր գարար վէրլիլլէլլէլլէ պէեան
իլլէմիչ տիր:

Լօնտրա 26. Ինկիլթէրանըն վա-
լիլլէլլէլլէ օրթա էլլիլլէլլէ պիւեիւք
սէֆարէթ տէրէճէլլէլլէ թէրֆի ի-
տիլմիչ տիր:

Բարիս 28. Սէնաթօ մէլիլլէլլէ
պազը ազաւը իճթիլլէ իտէրէք, Մ.
Թիւլ Ֆէրրիլլէլլէ ելլինէ մէլիլլէ մէգ-
քիւր ըիլլէլլէլլէլլէ թալլէլլէ օլունա-
ճադ օլան զաթ հազըլունտա միւլա-
քէրէ իթմիլլէր տիր:

Մ. Շալլէլլէ-Լադուր 100, վէ Մ.
Գոնսթանա 64 իլլէ գազանմըլար
տըր:

ՏԱԽԻԼԻԵԷ

ԹԵՎԶԻՀԱԹ

Սէրվէթ վէ Գոնսթանթինօրիս զա-
զէթալարը սահիպի իթիլլէլլէ Նիգօլաի-
տի էֆ. Եէ Նէլլիլլէլլէ խալլիսալանէ-
սինէ մէպիլ սանիլէ միւլթէմալլիլլէ:

Պիլլիս վիլաեթթի մէքթուպնուլ-
ղու իլեաա Սամի, վէ Շէհրէլլէլլէլլէ
մէլլիլլէ գալլէլլէ մուգապէլլէլլէ էվրադ մէ-
մուրը Չիւհտի էֆ. վէլլէ սանիլէ սանիլի
թէլլէլլէ:

Մահէլլէլլէ թէմէլլէ աղաւընտա Նիւ-
սէլլին Րիւշտի էֆ. հազըլլէլլէլլէ Չնէր
Օմանի:

Պու քէրլլէ էօստէլլէլլէլլէ իսթանպուլ
բաեթիլ թէլլէլլէ պուլլուլլուլ օլան

մէջիսի խտրելի էմպլոյ իրարմ ազա-
սընտան ԱպտիւնՍէմէտ Իսմէթ, վէ
ձէգարի պահը Սէֆիտ վիւսէթի
մէքէզ նախի նայրէտտին վէ Տէրի-
սաստէթ մահքէմէի իսթինաթ րէիսի
հուգուգ տարիէսի ազասընտան Ապ-
տուլլահ Շահին էֆէր հազարաթընա
ուսուլ վէ էմպլի վէճէլէ, Թէպտիւն
Չնէի Մէճիտի նիշանարը իհասն պուլ-
րուլմուլ տուր:

Գրալիցա Նաթալի հազրէթլէրի,
տիւն ագչամ րէֆաթարընտա
մապէյնի Հիւսանուն մէմուրարըն-
տան պաղը գէվաթը քիւրամ իլէ
միւշարիլէյհանըն տամ տ'օնէօրիւ
վէ Սըրպիս սէֆիլի իլէ մաթամա-
սը հազըր պուլուլտուղու հայտէ,
տէվէթիսանէի սատրազամիէ կիտէ-
րէք, սատրազամ հազրէթլէրիլէ
միւշարիլէյհանըն տամ տ'օնէօրիւ
վէ Սըրպիս սէֆիլի իլէ մաթամա-
սը հազըր պուլուլտուղու հայտէ,
տէվէթիսանէի սատրազամիէ կիտէ-
րէք, սատրազամ հազրէթլէրիլէ
միւշարիլէյհանըն տամ տ'օնէօրիւ
վէ Սըրպիս սէֆիլի իլէ մաթամա-
սը հազըր պուլուլտուղու հայտէ,

Բազար կիւնիւ միւշարիլէյհան հազ-
րէթլէրի էօյլէ թաթամընա Սըրպիս
սէֆիլի իլէ մաթամըն վէ սէֆա-
րէթ մէմուրարըն տամ տ'օնէօրիւ
վէ տիւն տախի քէնտիսի Սըրպիս
սէֆիլիլէթիսանէիլէ աղիմէթլէ, օ-
րաստա թաթամ իթմիլ տիր:

Միւշարիլէյհան հազրէթլէրիլէ
քիւպլէրիլէ թաթամ քըլընա իս-
ալըր արապալարըյա տիւն իս-
թանպօլ ճիհէթիլէ կէշէրէք, չէհ-
րիսիլէ չարիանը թէմաշա մահէլլէ-
րիլէ Չարիսի քէպիլի զիւրաթի
իթմիլ վէ անթիլաճը տիւքքէնա-
լարընա ուղարեարաք, պաղը էչ-
եաի նէֆիսէ մուպաեաա իթտիք-
տէն սօնրա ալտէթ իլլէմիլ տիր:

Գալաթա թունէլի իտարէթլէրի
հիւքիւմէթի Սէնիէն պէյնիւտէ
զուհուրա կէլէն իլիթիւաթըն հալլի
վէ միւստէթի իլիթիւաթընա միւսիլի-
եթի մէքէրիլէ թարաթընտան վէ-
րիլէն արգուհալ իւգէրիլէ, օլպապ-
տէ մէճիսի Նաթիստան թանգիմ
օլուհան մազպաթա վէ միւստէթ-
տէն գալէմէ ալընա չարթնամէ վէ
մուգալէլէնամէ լաիհալարը Շուրաի
տէվէթիլէ թէսպիլի իտիլմէթտէ
իտի:

Շուրաի մէքէրիլէ քէյֆիլէթ
մէվլըրի միւշարէրէքէ վաղ օլուհա-
րաք, Թունէլ իտարէթիլ թունէ-
լին Պէյօղլու վէ Գալաթա մէվլի-
լէրի իւգէրիլէ իւսվէթէն վէ միւ-
ստէթիլէն ինչա իլիթիլէ իսթէթիլի
էպիլէ հասըլաթը սաթիլէսիստէն
եիւգտէ 2պչ. վէ մէվնուտ մուգա-
վէլէնամէ մուհիպիլէն իթասընա
մէհպուր օլուղու եիւգտէ 1պչ.
հասըլաթը տախի եիւգտէ 2պչ.ա
իպաղ իտէրէք իթա իտէնէկիլի
թէնալիլէ իլիթիլէ միւթէթէրի
իտուսուսաթըն իսթիլիսաթըյա չի-
քէթիլ իտտիւսընա գարըն մէճիսի
Նաթիստան մազպաթաթընա պիլը չէյ
միւստէթիլէ օլուղու իտարէթիլէ, վէ միւ-
գալէլէլի մէվնուտէ հիւքիւմէնէ,
չիւքէթիլի վիւգու պուլաճաք պու-
կիպի իտտիւսաթըն Շուրաի տէվ-
լէթիլէ թէտգիլի իճապ իտէնէկիլէ
տէն, մէճիլի Նաթիստան օլվէնէլէ

մուսմէլէ օլուհանաթըն գարար վէ-
րիլէրէք, էվրաքը մէքէրիլէ պա-
թէքէրիլէ Նաթիստան նէգարէթիլէն իս-
տէ օլուհանաթըն տուր:

Թիւրքիլէ վէ Նաթիստան հազըրը
թէվլիլիլէ բաշա, վէ Օրման, մաթէն
վէ զիւրաթը Նազըրը Սէլիմ էֆէնտի
հազարաթը, վէ Րէթի տիլէթթօրու
Մ. Յօրնի տիւն Գապը Ալիէն պիլ-
աղիլէ, սատրազամ հազրէթլէրիլէ
միւշարիլէ իթմիլ տիր:

Նաթիստան քէպիլի գալընա-
րըն իսլահը իլին իճրաի թահգը-
գաթա մէմուրէն իտարէթիլ Շահա-
նէ նէգարէթիլէն պու կիւն մա-
հէլլիլէն քէնիլ պիլը քօմիսիօն կէօն-
տէրիլէսի մուգարէր տիր:

Հիւքիւմէթի Սէնիէնիլ Պան-
գը Օսմանիլէն պիլը միւստէ իրա
իսթիլիլէ ագտը իլին միւշարէ-
րաթա կիլիլէք իւգրէ պուլուլ-
տուղուհա զաղէթալար եաղըթօրար:

Բրիլիլէն էհալիսիլէն վէ
գուրա էֆրատընտան, պիւրաթէրի
Ալի պիլի Րէճիպիլէն եէրիլէն սաթիլէ
իսթիլէ, վէ գաթուլ օլուղուհա
թանթիլէնաթ Սէրֆիլէն իւշ
պուլուլէ սէն իսթիլէ իսթիլէ
եի իլիլէ իթմիլ օլան Հանգօ հա-
նըմա թարաթը հազրէթիլ Բատիլա-
հիլէն 3 իւնէթիլ իլիթիլէն պիլը
գըթա Շէֆաթաթ նիշանը իհասն
պուլուլտուղու կիպի, միւսիլիլէյ-
հանա գալարը հանաթ չարթըյա
500 զըր. մաշ թաթիսիլ իսթիլ-
սընա տախի իրաթէի սէնիլէն չէ-
րէթիլտուր պուլուլտուղու տուր:

Սէրֆիլի ուսուլի իլին Թրա-
վալ չիւքէթիլ տախի սէնէվի 250
լիւրա վէրէնէկիլիլէ Նաթիստան
նէգարէթիլէն թէպիլիլէ իթմիլ տիր:

Հալէպ օլուհանաթըն քըրգաի նի-
գաթիլէ քօմանտանըլը վէքէթիլիլէ
Հալէպ րէտիլիլէ քըրգա քօմանտանը
քէրիլիլէ Սալիմ բաշա հազրէթլէրիլէ
թէթիլիլէ պուլուլտուղու տուր:

Գօմանտանը սապըք Սապիլ բա-
շա հազրէթլէրիլէն Հալէպտէն մէր-
քէթիլ օրտուլի Հիւսանունա աղիլէթ
իտէնէլէրիլէ միւսթաթալէր տիր:

Մալաթիա իլէ ճիլարընտա վու-
գու պուլան գէլգէլէլէրտէն միւսապ
օլան պիլարէկէթըն էհալիլէ վիւս-
եթիլէրտէն իմասա եթիլիլէթիլիլէ-
սի մաթսէթիլիլէ, միւգաթը 500 պիլ
ղըրաթան իպարէթ օլարաք թէր-
թիլիլէ իտիլէն իեանէիլ ուսուլիլէն
Պէյրուլ վիւսեթիլիլէն իսապէթ ի-
տէն 47 պիլ զըրալըն իլիլէն թօ-
լանըպ մահէլլիլէն կէօնտէրիլիլէսի
իլին թէշէպալիլէն լաղըմէնէ
իպիլիլէ օլուհանաթըն տուր:

Տէրիստանէթտէ պիլիլէ միւ-
սաթաթըն Նաթիստան վէ մալիլէ չի-
քէթիլէրիլէն հիստէթաթան մէճիլիլէ
ուսուլիլէնաթ ագտը իլիթիլէնաթ,
Թիւրքիլէ վէ Նաթիստան նէգարէթիլ-
տէն պիլը մէմուրը մալիստուս պու-
լուլտուրուլմաթը հազըրտա էվ-
վէլէն թահթը գարարա ալընապ
չիւքէթիլէրէ թէպիլիլէ օլուհան թէգ-
քիլէ մէալիլէն պու քէրիլէ տախի
թէշէթիլիլէ իտիլիլէ միւսթաթալէր
տիր:

Թէպաթիլ էնէպիլիլէն տախի

րէսիլ տաթա Նիլգաթիլէն թա-
պի օլմալարընա տաիլ չէրէթու-
տուր իտէն իրաթէիլ թէնիլէն հէ-
նուք Տիւրուլը ուսուլիլէ իտարէ-
սիլիլէ էնէպիլ սէֆարէթիլիլէն րէս-
մէն թէպիլիլէ իտիլիլէ, վէ գա-
նուլը մէքէրիլըն թարիլիլէ թէպ-
իլիլէն իւշ ալ սօնրա մէրիլէթիլ
անքէթաթընա պալլանաճաղը գարար-
լալարըլմըլ օլուղուլէ Լէվանթա
օգուլմուլ տուր:

Շիւթիլէ գաթար իսկէնտէր-
եթէն Րուսիա ունալը իտալ օլու-
նուպ, իսալիլ րէվաճ պուլմուլ իքէն,
գըլ մէվսիլիլէն չիտտէթիլիլէ մէպիլի
իլիլէն ալ ալ գաթար Օտէստան
իսկէնտէրիլէն ուն իտալիլ միւս-
քիլ օլմալարըլտան, Մարսիլիա
տէյիլմէլիլէն միւրաճաթ օ-
լուլմուլ, վէ չու միւստէթ գար-
թընտա Սըրպիս պիլ իսալիլ Յրա-
նըք ունու սարթ օլուլմուլ տուր:

Հալէպ թէշէթիլիլէն տէվաթ
իլիլէթտէ օլան գըլ մէվսիլիլէ Պուլ-
կարիլիլէն էմարէթիլիլէ քէմալը
չիտտէթիլէ իճրաի հիւքմ իլլէմէթտէ
օլուպ, եաղան գարըն պաղը թա-
րաթիլարտա 50 սանթիլմէթիլ, վէ
Բէթիլիլէն նամ մահէլլիլէն իսկ պիլը
մէթիլ 20 սանթիլմէթիլ գաթար, եիւք-
սէլիլիլէ, վէ Տիլիլիլէն Ալարըն
կիլիլէք իւգրէ եօլա չըգան տէթիլ
եօլու գաթարը իսթիլ իւգէրիլիլէ
թօլանաթ գարըն քէսթիլիլէն մէպ-
նի իլէրի կիտէթիլիլէ, եիլէն Տի-
նիլէն ալտէթիլէ մէհպուր օլմուլ,
վէ Գօնիլա վիւսեթիլիլէն հէր թա-
րաթընտա քէսթիլիլէ գար տիւշմիլ
իտուլիլէ մահէլլիլէն եաղըլէթ:

Թարապիլիլէն մարտ 14 թա-
րիլիլէն պաթէլիլէ պիլիլիլէ
տիլիլէն կէօրէ, եաղան գար վէ
եաղմուրտան կէվիլէրէք, Պօլ-թէրէ
էթէկիլիլէն թաթիլիլէ 10պիլ օգգա
միգտարըն ճէսաթիլիլէն պիլ եիւք
պիլ թաշ եուվարլանմըլ, վէ 50
աթըմ ալաղընա պուլուլտան Աեա-
թիլ օլմահէլլիլէն Հաճի Նաման
նամ քիսէթիլիլէն իսանէթիլ տիւշէ-
րէք երգըպ, իլէրիլիլէն պուլուլտան
7 եաղմուրտա երքէք վէ 3 եաղմուրտա
իլիլէ գըլ չօնուղու էօլմիլ, վէ տի-
կէր 5 եաղմուրտա պիլ երքէք չօնուգ
տաթիլ մէճրուլ օլմուլ տուր:

Ալաթ. յուլմարտան պու կիւ-
նէ գաթար իլիլիլէն պուլուլտան
սիկուրիլա գուլմարիլարըլըն մէճ-
մուլ զիւրաթը 2200 լիւրաթա պալիլ
օլմուլ, վէ 1892 տէ զիւրաթը վաղը
14,320, վէ 1891 տէ 5064 լիւրաթ
օսմանիլ պուլուլտուլ տուր:

ԹԻԻՃՃԱՐԻԵ

Պու հաթիլ տ րիւսաթաթըն հալի-
կէլէն հաթիլաթիլիլէն տահա աղ
մուհիպիլ մէմուրիլիլէ իտիլ. Հաթ-
թա գարթընտա վուրիլ օլան 1000
քիլէ սէրթ պուլուլտան Րուսիլ
վէ էտիլիլէ մալիլիլէ գըլիլէ 37.37
պչ. բարաթա սաթըլմըլ տուր: Պու
հաթիլ տ գարթընտա 5080 քիլէ եուլ-
աթ պուլուլտա կէլէրէք, պուլուլտան
Յիլիլէ մալիլիլէ քիլէսի 18 պչ. 19
ղր.ա վէ էտիլիլէ վէ Պալլըք մալիլ

19 պչ. վէ 2աղար մալիլ 20պչ. 21 զր.ա
սաթըլմըլ տուր:

Կիլիլա վէ աղիլա պուլուլտա կէլ-
մէթիլիլէ կիպիլ, պուլուլտան սաթըլ
տաթիլ օլմալըլ տուր: Մըրը պուլուլ-
տաթիլ իլին միւլիլէրիլ մէթգուտ օ-
լուպ, պէհէր գըլիլէսիլիլէ քիւսաթը
իսէ 211 պչ. բարաթը, վէ քիլէսի
9 պչ. 10 զր.տան եալընը 15 պիլ
քիլէ արթա սաթըլմըլ տուր, վէ քիլ-
եթիլ 20, 21 վէ 22 պչ. բարաթա օ-
լան եուլաթ վէ չալտար իւգէրիլիլէ
պաղը մուսմէլէ վուգու պուլմուլ
տուր:

Ունա կէլիլիլէ, պու հաթիլա իպ-
րալիլէն 12 պիլ չուվալ, վէ մահալը
սաթիլիլէն տաթիլ քէպալիլէ 1000 չու-
վալ կէլիլիլէ տիր: Մէվնուտան 2000
չուվալ սաթըլմըլ տուր: Յիւսաթը
պիլա թէպէթիլիլէ 12 բարա օլան
քէթէթտէն իսալիլ սաթըլ օլմուլ տուր:
68-72 զր.ա օլարաք 200 չուվալտան
իպարէթ պիլ միւգաթ ֆաթալիլա
սաթըլմըլ տուր: Նօհուա, պաթալ վէ
սիսամ իւգէրիլիլէ մուսմէլէ օլմալը
տուր: Մահալաթը մէքիլիլէն
քիւսաթը թէնէգիլիլէ օլարաք,
գըլիլէսի 80-82 բր. տուր:

Գէթէն, իսալիլ վէ քէնտիլ թօ-
լուլմուլ մէվնուտու պուլուլտա-
մաթընտան նաշի, պուլուլտա իւգէրիլիլէ
մուսմէլէ օլմալըլ տուր: Բամուգ վէ
գուլ օլմու իւգէրիլիլէն մուսմէլէ
քիլիլէն մէթգուտ տուր: Մահալա
թը մէքիլիլէն քիւսաթը թէնէգ-
իլիլէ օլուպ, գըլիլէսի 80-81 բր.
բաթաթիլիլէ տիր:

Պալլըք իսթաթաթ էթաթաթաթ
կէլիլիլէ, քիլիլէ, ճէհիլ, թիլիլէ
վէ աթիլիլէ իւգէրիլիլէն կէլէն հաթ-
թաթիլ քիւսաթըլ սաթըլ վուգու
պուլմուլ տուր:

Իսթիլիլէ կէլիլէսի կիպիլ, սաթըլ
տաթիլ օլմալըլ տուր:

Գանթարիլ էթաթաթաթ կէլիլիլէ,
պու հաթիլա վարիլ օլան 400 չու-
վալ գահէլէնէն հէման հիլ օթըլ-
մալըլ տուր: Յիւսաթը 100 գըլիլէսի
13-15 լիւրաթ օլարաք թէպէթիլիլէ
իլիլէսի տիր: Կէլէն 4000 չուվալ
չէքէր, մարգաթաթ կէօրէ 119-126
ղր.ա քէթաթիլիլէ քիւրուլիլէ օլուլտու-
ղու կիպիլ, հաթիլա իլինտէ կէլէն 4
պիլ 500 չուվալ Բանիլիլէ քիլիլէսի
տէն տաթիլ 110 զր.տան միւլիլէրիլ
գուհուր իլիլիլէ տիր: 140-155 զր.ա
օլան ճարօնիլ մալիլիլէն սաթըլ
ճիւղիլ տիր: Մուլ վէ կաղ ալաղ ու
իլթաթընտա կէրիլ միւլալէն օլուլ-
մալ տալ տուր:

(Թիւրքիլ օտաթը զաղէթաթը)

ՊԻՐ ԿԵՄԻՆԻՆ ԵԱՆՄԱՍԸ

Պաթուլտան եաղըլտընա կէօրէ,
սօն կիւլիլէթտէ Պաթուլ իմանընտա,
եիւքիլ օլարաթ եօլա չըգաթ իւգրէ
պուլուլտան պիլ եէլէն կէլիլիլէ միւլ-
թէրէք օլմուլ տուր: Մէքէրիլ կէլիլ 0-
տէսալը պիլ եէլուլիլիլէ մալիլ օլուպ,
իսթիլ Աթիլա վէ Րուսիա պանտէրաթը
հաթիլ իսթիլ, Պու կէլիլ, Նօպէլ վէ չիւ-
քէթիլիլէ 1000 սաթըլ պէնգիլ իլէ
Շիպաթէվ գուլմարիլաթընտան 200 քըլ-
եաղ եիւքէթիլ տիր: Հարիլիլէ սէ-
պէպիլ մալիլ տէլիլ տիր: Րիվաթէթ

կէօրէ, ալաֆ. կիճէնին սաաթ 4 րատ-
տէլէրինտէ տէհէթլի պիր րաթլաեը
իշիտիլիպ, պիր տաղըգատա թէքմի
կէմի՝ տթէշէր իշինտէ գալմըշ տըր.
Բաթլաեը 5 սնասընտա կէմիին իւզէ-
րինտէ գաթթանը իլէ մուսվինի վէ 7
նէֆէր թայֆա պուլունմագտա իմիշ.
Ճիւմէսի տէ տէնիգէ տիւշմիւշէր տիր.
Գաթթան գուրթուլմագտա չալըշպ, հէր
նէ գաաթար պիր զինճիրի թուլմագտա
մուսվաֆագ օլմուշ իսէ տէ, մէգըիւր
գինճիր ասէթլա աթէշ քէսիլմիշ օլմու-
տուր. Միւսմիւշէյն 25 եալարընտա
հէնուգ էվէնմիշ վէ Եօրտանոս նիգօ.
լաեօս իսմինտէ պիր Բոււմ իմիշ.

Իմտատա եթթիլէրէք աթէշի սէօն-
տիւրմէք միւսմիւշ օլմուտըղընտան,
սէֆիւնէ մէգըիւրէ՝ համուլէսիլի պիր-
լիքտէ եանըպ մաշվ օլմուշ տուր.

ԲՈՄԱՆԸՆ ԵՒՐ ԱԼԹԸՆՏՈՒԹԻ
ԳԱՊԻՐԻԹԱՆԼԱՐԸ

1570 սէնէսինտէ պաղը իշիւրէր,
Բօմա վարօլլարընտա Մալարիան Եօ-
լու իւզէրինտէ վագը պիր պաղտա,
պիր պինանըն ինչաը իշին եէրի
գաղտըղլարը էսնատէ, եէր ալթըն-
տա ուզուլն մախգէնլէրէ րաթլ կէլ-
միլլէր տիր քի, պուրալարտա պիր
թագըմգ ուեու տաթ, րէսիմլէր, մէ-
զարլար, թաշ թապուլթարը, վէ
պաւնարըն հէր իքի թարաֆընտա
գանտիլ եաղմաղա մախսուս եէր-
լէր, վէ թաշի էլ արզ ուզուլն պիր
Եօլմէվճուտ պուլունմուշ տուր. Պու-

քէշֆ իգէրինտէ չէհիրտէ պիւեիւք
պիր հէեէճան հասըլ օլմուշ տուր.
Բօմա՝ եալարըշ, էօլմիւշ վէ պու-
րատա տէֆն օլունմուշ օլան օ գա-
տար քիմսլէրի ունուլթմուշ իտի.
Տէրհալ թէհարրիեաթ իճրա օլուն-
նուպ, էվվէլա Ալֆօնսօ Չիաշչօնիօ
վէ Պիլիք տը վէնիլլ իսթիքլաֆա-
թա պաշլալմըլար տըր. սօնրա Եօան-
նէս Մաղապիթօս պու թաշի էլարդ
գապրիսթանլարտա եիրմի սէնէ
իսթիքլաֆաթ վէ թէհարրիեաթ-
տա պուլունմագլա իլթիլալլիլէմիշ,
վէ Անթօնիօ Պօղիօ օլմուշ ալթը
սէնէ պու մէգարիսթանտա թէտ-
գիլաթ իճրաարլա մէշղուլ օլմուշ,
վէ օնլարտան սօնրա տը Բօսսի տա-
լի վո գու պուլան թէտգիլաթ
վէ իսթիքլաֆաթա տալիւ պաղը
մալիւմաթ նէշը իլլէմիշ տիր.

Պու թաշի էլ արզ գապրիսթան-
լարըն ասըլ մէտիլլէրի գարանլըգ
մաշէլլէրտէ, գոււմ գուեուլարըն-
տա, եախօտ պուլուն պէնգէր եէր-
լէրտէ օլունպ, պուրալարտա իտի
քի, թէտտիլեաթ տիւշար օլ-
մուշ օլան աղիլլէր՝ եալարմագ ի-
շին իլթիճա իտէճէք վէ էօլտիւք-
լէրինտէ տէ տէֆն օլունմագ պիր
եէր պուլմագ իշին ուզուլն մախգէն-
լէր հաֆիր իտէրէք, վէ եանար տաղ-
լարտա հասըլ օլունպ թուֆա տէնի-
լէն եումլագ սիւնկէր թալարը ի-
շինտէ օեուլմուշ քիւլիւք իպատէթ-
լանէլէր եաբարագ պարընմիշ տըր-
լար.

Բօմա հիւքիւմէթինին Գաթթան-
եա նամ չէհիրտէ գըրգ իւշ մախ-

զէնլէր մէվճուտ օլունպ, չէհիրտէրէ
միւթէալիլի օլան հիքեաեէլէրտէ
վէ Բաբալըգ քիւրիսիսէ մախսուս
օլան եէվմիսէ տէֆթլէրինտէ
պուլարըն իսթիքլի գալտ օլուն-
մուշ տուր. Եիմտի հիսապ օլուն-
մուշ տուր քի, աղ չօգ վասի՝ օլա-
րագ, ալթմըլ գաաթար մախգէն վար
տըր. Բօմա մախգէնլէրի արգէն 590
միլ իթիպար օլունմուշ տուր. Ա-
սարը աթիլի օլունմուշ տուր. Պու-
մէշղուլ օլան Մաթիլ Նամ գաթթ-
աիլիլէն անլէրին էնի սէլիլ վէ տօ-
գուգ միլ գաաթար օլունմուշ հի-
սապ, վէ ալթը եէտի միլեօն գաաթար
տա անլէրտէ էօլիւ տէֆն իտիլմիշ
իտու կիլի թախմիլ իթմիշ տիր.

Տը Բօսսի նամ գաթ իսէ, աղալ-
լի տէօրթ միլեօնտան զիւեատէ նու-
ֆուսղու օրատա տէֆն օլունմուշ օլ-
տուլունու գըեաս իլլէմիշ տիր. Պու-
մախգէնլէրին տէշիլլէրի եէր եիւ-
զիւնտէն էլլիտէն սէքսէն աեաղ-
ալաղըտա օլունպ, պաղէն իշ իշէ պէշ
տէշիլիլ պուլունուր. Պու մաշգէնլէ-
րի գաթլարմըլ օլան գալարնլըղըն ի-
զալէսի իշին կիւնէշին քէրթէվլէրի
օրալարա իճրալի նուֆուգ իթմէշ, վէ
թէք պաղնա պու տէրին մաշգէն-
լէրին իշին կիւրմէեէ ճէաարէթ ի-
տէճէք պիր ասէմիլն արթըգ Եօ-
գարը չըգմաը մուհաղապիլինտէն
տիր. Պիր տէֆա Բօպէրթ իսմինտէ
պիր Պրանսըգ րէսուսը պու մաշ-
գէնլէրտէ զալպ օլմուշ տուր, լա-
քին ուզուլն միւտտէթ էօթէսիլի պէ-
րիսիլի տօլալըգտան սօնրա գաթթ
իւսիտ իտէրէք, պիր եէրտէ սըղը-

նըպ գալմըլ իքէն, մաշգէնլին մէտ-
լիլինտէն պաղլարմըլ օլունմուշ իրի
նասըլտա էլէ կէշիլլէրէք, պուլուն-
տէլալէթիլի սահիլի տէլալէթէ չըգ-
մըլ տուր.
(Տէվամի)

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԳԱԼԱԹԱ ՊՈՐՍԱԼԸ	
Գալարթա 16 մարտ.	
Գ. ու. մուլի 15 մարտ. գար. գուր. 24 12	
Գ. աշըլ. 16 տուլլը գ. ք. գուր. 24 14	
Իւնիֆիեէ գաաթ.	
Սէրի A. Ա. Իսթիլիլա	56 00
B. Բ. գուր.	34
C. Գ. գ. ք.	24 35
Բոււմլի չըմէտըքէրի	93 25
Աղէշ Գալիլի	16
Բարօր	10
Հէվալէսիլ	15 00
ՊԱՆԳԱ ԱԳՍԻՆԱԼԱՐԸ	
Գրէտի ժէնէրալ	8 01
Իսթանպուլ պանգաթ	4 30
Սօսիլթէ ժէնէրալ	
Թրամվայ	5 72 1/2
Սօսիլթէթթօման պանգաթ	4 32
ԱԳՁԷԼԵՐԻՆ ՖԻԵԱԹԸ	
Օամ. իրասը 100 զրուշտան 2ր. 1.	
Պէեաղ Մէհրիսիէ ֆարգը	107 38
Մէթալիք	96 30
Պէշիլք	100 30
Ալթըլըք	102 00
Ինկիլիլ իրասը	110 04
Ֆրանսըգ ալթուլու	87 28
Բօլ	90 10
Գրէմիլ ալթուլու	51 15
Գարպօն գալմիսի	08 64
Թահլիլաթը Օսմանիէ	82 35
Թահլիլաթը Օսմանիէ գ. ք.	82 35

նուտուլուր. Հէրնէ իսէ, կէօնիւ վէրտիկի գարը քէնտիսինի
թէրը իթտի տիեօրտուլն, տէյիլ մի.

- Էվվէթ, իւշ կիւնտէն պէրի թէրք իթմիշ տիր.
- Էմի՝ սմիսին.

Սըրիլ պաշընը սալլամասընտա, Պագգարա՝

— Օ հալտէ իւսիտ էթ, պիշարէ գըղգարընտալըմ. պէլ-
քի աֆվըգ տիլէմէք իւզըն սէնին գալընտա տիլ իւզէրինտէ
կէլմէսի վագթը եաղալմըլ տըր, տէյի պէեան իլլէտի.

Սըրիլ՝ պու սէօղիւ իշիթտիլինտէ, տօտագլարընտա
կիւլիւմէմէ հուսուլէ կէլէրէք.

— Քէնտիսինէ աֆվ իտէճէեիմ, զաթէն էվվէլէն ալֆ
իթմիլիմ տիր. հաթթա քէնտիսի պէտպալթ օլմասըն տա,
պէնիմ պէտպալթ օլմագլըղըմտա ասլա պէիս եօգ տուր.
լաքին օ չօգ զիւեատէ միւղտարըպ տըր, տէտի.

Սըրիլ, հէեէճանըն թէսկինէ չալըշարագ.

— Նէ՝ հալտէ պուլունմուլունու պիլլէն, տիւն աղշամ-
տան պէրու մէյնուս կիպի տիր... պու կիճէ քէնտիսին թէ-
լէֆ իթմէք իսթէտի, տէյի իլալէ իթտի.

Պագգարա, թէաճճիւպլէ,

— Քէնտիսին թէլէֆ մի իթմէք իսթէտի, տէյի սիւալ
իթտի.

— Էվվէթ, պիւթիւն կիճէ օտասընտա եալընըգ գալա-
րագ, պիւեիւք ատըմլար իլէ տօլալտը, վէ էլի իլէ կեաշ
ալընա վէ կեաշ կէօքսիւնէ վուրմագտա իտի. Պիր գաշ
կիւնտէն պէրու քէնտիսինէ պիր շէյ սօրմագ իսթէտիլիմտէ,
պէնի թաշգիր իթտիլինտէն, օ սըրատա ուեուեօր կիպի
կէօրիւնտուլմ. Պիրտէն պիրէ քէնտիսինէ ալտըմ... վէ լաքին
քէշֆ իթմիշ իտիմ, Հէման ֆիլղան ու ֆիլեաա իլէ արգա-
սընտան եթթիլիպ, սօգաղա աթըլաճաղը էսնատէ քէնտիսինի
թուլթուլմ. Տէրագապ էսնտիսին տէօնիւպ, կէօղլէրի հատ-
տէն զիւեատէ ալըլմըլ օլարագ պանա պաղտը,

— Պէնի նիշին թուլթուլուն, տէյի սիւալ իթտի.

— Ա՝ ճահիլ, մասուլունու ունուլթուլուն մու, տէյի պա-

թէէսսիլ իթտիլինտէն, լէհէսի սօլտու, քէնտիսի սարսըլտը,
վէ էլլին ալընա կէօթիլլէրէպ, պիր միւտտէթ աղիմ պիր
սիւքիլթ իշինտէ գալար. լաքին Ֆէրնան Նէ՝ օ գաաթըն
հիսս իթտիլի քէտէրի, վէ Նէ՝ տէ հարէքէթինին ութանա-
ճագ ճիհէթինի տէրը իթմէտի. Պինապէրին մէրգուլմ սօլուգ
գան իլէ.

— Մատամ, մատէմքի պուրասը սիլին խանէնիլ օլուն-
ղունու, վէ ժաննիլին տէ պու էվի թէրք իթմիշ իտուկիլին
մուսիլլարանէ տէրմիեան իտիեօրտուլուն, հիլ օլմաղա...

տէյի պէեան իլլէտի.
Պագգարա մալըրուրանէ պիր թալը իլէ աեաղա գալըպ,
սաքինանէ,

— Մատամ ժաննիլին կիլթտիլի մաշէլլի անլամագ իս-
թէեօրտուլուն, տէյիլ մի. Ալլահ իթմէեէրի, օ մաշէլլի
սիլտէն պիր տաղըգա պիլլէ կիլլէեիմ. Իմտի մօնսիէօ, մա-
տամ ժաննիլին պուլմագ վէ քէնտիսինէ կէօրիւմէք իս-
թէրտէնիլ, Պանշ սօգաղընտա 17 նուլմէրօլու խանէտէ պուլա-
պիլիլլիլիլ, տէտի.

Պու սուրէթլէ վէ վագալը պիր թալը իլէ Պագգարա
Ֆէրնանը Եօլա գօլտու, վէ քէնտիսի եալընըգ գալարըլտա,
թէէսսիլի գալպիլինտէն վէ հէեէճանընտան նաշի կէօղ եաշ-
լարընը գալթ իտէմէեէրէք,

— Եա՝ Բապպի, աղ ու մանթըգտան պահօ իտէրէք.
գէվէսի նէղտինէ ալտէթ իթմէսի իշին քէնտիսինէ պաղը
իսթարաթտա պուլունմագ իքէն, քէնտի գալպիլին տար-
պէլէրին թէսկինէ մուվաֆագ օլմամտըմ. Ա՝, պաղըն,
զաաֆէթ ինսանը նէրէլէրէ գաաթար սէվգ իտիեօր, տէտի.

